

## ԱՌԻՆ. «ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԼԻԲԱՆԱԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՇԽԱՋՐԻՆ ՎԱՏԱՀՈՒԹԻՒՆ»

Լիբանանի Հանրապետութեան նոր նախագահի ընտրութեան եւ վարչապետի նշանակումն օրեր անց, երեք շնորհաւորական եւ զօրակցական այցելութեամբ լիբանան ժամանեց ֆրանսայի նախագահ ենանուէլ Մաքրոն եւ Պաղպայի պալատին մէջ տեսակցեցան նախագահ ժողով Առաջ հետ:



Վերջին շեշտեց հարավ մէջ զինադադարի որոշումը ամրապնելու եւ լիբանանան բռնագրաւեալ հոդերէն խրայլեան ուժերու անյապաղ նահանջման կարեւորութիւնը: Առև մարդեց, որ իր պաշտօնակիցը համայն աշխարհին ապացուցէ, որ վերականգնուած է պետութեան նկատմամբ լիբանանցներուն վստահութիւնը, ուստի պետք է նաեւ վերականգնուի լիբանանի նկատմամբ աշխարհին վստահութիւնը: Իսկ Մաքրոն Առևնի ըսաւ. «Դուք յոյն մըն էք լիբանանի համար եւ կը ներկայացնեք երկիր վերականգնելու հնարաւորութիւնը: Մենք պիտի աջակցինք գերիշխանութիւն վայելող լիբանանի

ուղղուած ծեր ծրագրերուն»: Մաքրոն խոստացաւ օգնել բանակին, որ շարունակէ իր տեղակայումը հարավի մէջ եւ պահպան լիբանանի գերիշխանութիւնը, անելցնելով որ շուտով պիտի գումարուի լիբանանի վերականգնումին նպաստող միջազգային համաժողով մը: Ֆրանսայի նախագահին համաձայն, լիբանանի մէջ այժմ անհաւատալի յոյս կայ քաղաքական նոր իրավիճակի հասնելու առնչութեամբ:

Մաքրոն Պաապայի մէջ զրուցեց նաեւ խորհրդարանի նախագահ նեպիի Պըրիի հետ եւ արձարքեց նոր կառավարութեան կազմութեան վերաբերեա անոր կեցուածքը: Պըրի Ֆրանսայի նախագահին փոխանցեց իր լաւատառութիւնը զալիք օրերուն եւ կառավարութեան կազմութեան առնչութեամբ: Իսկ պաշտօնաւարտ վարչապետ նեմիա Սիրարի Մաքրոնին հետ տեսակցած աստեն յայտնեց, թէ լիբանանի փոխանցուած խոստումներուն համաձայն, խորայէեան խաստումները պիտի դարդին զինադադարի 60 օրուան աւարտին: Ֆրանսայի նախագահը այցելեց նաեւ Պէյրուի ժընմէջի քաղանաս, ուր տեսակցեցաւ քաղաքացիներուն հետ, ապա ծաղկեպակ մը գետեղեց անյայտ զինուորի յուշակորողին առջեւ:

### ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱԳՈՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ

Քանի մը օր առաջ նոր կառավարութեան կազմութեան վերաբերող խորհրդակցութիւնները պոյքորի ենթարկած խորհրդարանի նախագահ նեպիի Պըրի, երեք, այս թինի մէջ ընդունեց Զշանակեալ վարչապետ Նաուաֆ Սալամն, որուն հետ քննարկեց նոր կառավարութեան կազմութեան թրամաքարտը: Պըրի ապա լրագրողներուն յայտնեց, որ Սալամի հետ

Հարունակութիւնը տեսնել էջ 4

## ՀԱՅԵՐՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՊԱՔՈՒԻ ՄԵԶ

Պաքուի Զինուորական դատարանին մէջ երեք սկսաւ աւելի քան մէկ տարի կալանաւորուած 23 գերիներէն 15-ին դատավարութիւնը՝ դատաւոր Զեյնալ Աղասիի նախագահութեամբ: Պատավարութեան ենթարկութիւնը Արցախի նախակին պաշտօնաւարութերը կ'ամբաստանուին ռազմական յանցագործութիւնու, պատերազմ ծրագրելու եւ վարելու, ցեղաս-



պանութեան, ստրկատիրութեան, բանի տեղահանումի, խոշտանքութերու եւ միջազգային օրէնքի խախտումի եւ այլ յանցանքութերով: Յարտցուած է թուական գործ «Հայաստանի Հանրապետութեան եւ անոր զինուած ուժերուն կողմէ Աստրէյսանի Հանրապետութեան դէմ իրականացնաւած ապօրին գործողութիւններուն, ինչպէս նաեւ Հայաստանի անմիջական նախակալութեամբ Աստրէյսանի բռնագրաւեալ տարածքներուն մէջ Լեռնային Դարարադի Հանրապետութեան ապօրին զինուած կազմաւորումներ կազմելու» յատկանիշութեամբ: Յարտցուած է թուական գործ «Հայաստանի Հանրապետութեան եւ անոր զինուած ուժերուն կողմէ Աստրէյսանի Հանրապետութեան դէմ իրականացնաւած ապօրին գործողութիւններուն, ինչպէս նաեւ Դատիք Պապայեանը, պաշտամութեան նախակին նախարար Լեռն Սանացականան եւ փոխնախարար Դատիք Սանուկեանը, ինչպէս նաեւ Գարիկ Սարտիրոսեանը, Մելիքսէտ Փաշայեանը, Դատիք Ալլահվերտեանը, Գորգէն Ստեփանեանը, Լեռն Պալայեանը, Մատար Պապայեանը, Վասիլի Բեգլարեանը ու Իրիկ Ղազարեանը:

### ԵՐՈՍԻԴՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԲԱԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Հայաստանի ներին գործերու նախարար Արփին Սարգսեան յայտնեց, որ Երեւան պատրաստ է հնարաւորին կարծ ժամանակահատուածի մէջ իրականացնելու Եւրոպիութեան առաջարկաւած գործողութիւններուն ծրագիրը՝ մնատրի արտօնագրերու դրութիւնը ազատականացնելու բանակցութիւններուն ծիրին մէջ: Անոր խօսքով, կ'ակնկալուի, որ Եւրոպիութիւնը գարնան Հայաստանի ներկայացն գործողութիւնը ծրագիր մը, որ կը ներառ բազմաթիւ պատրաստութեան մասնակցութեան անհրաժշտութիւնը: Սիրայի գրոյցին նիւթ Եղան Սուրբի Եւ սուրբահանութեան նոր իրավիճակը, որուն ընթացքին կարեւոր նկատուեցաւ խոհենութեան հրամայականը եւ դէպերերուն ու Սուրբի նոր վարչակարգին հետ հանդարութեան յարաբերելու սրափութիւնը: Լիբանանի ներին կեանքին առումնվ, կարեւորութեան ազատական բոլորանուէր նուիրումին մասնակցութեան անհրաժշտութիւնը: Սիրայի գրոյցին նիւթ Եղան Սուրբի Եւ սուրբահանութեան նոր իրավիճակը, որուն ընթացքին կարեւոր նկատուեցաւ խոհենութեան հրամայականը այցելութեան մէջ կարեւոր կարգի է համիլ դրական աշխատանքի մէջ կարեւոր կարգի է համիլ դրական շահերը: Անդրադարձ Եղան նաեւ աշխարհաբարձրական եւ շրջանային այն փոփոխութեանը ուղղութեան կարգակար եւ կորպուսը եւ բազմաթիւ պատրաստութեան մասնակցութեան անհրաժշտութիւնը: Սիրայի գրոյցին նիւթ Եղան Սուրբի Եւ սուրբահանութեան նոր իրավիճակը, որուն ընթացքին կարեւոր նկատուեցաւ խոհենութեան հրամայականը եւ դէպերերուն ու Սուրբի նոր վարչակարգին հետ հանդարութեան յարաբերելու սրափութիւնը: Լիբանանի ներին կեանքին առումնվ, կարեւորութեան ազատական բոլորանուէր նուիրումին մասնակցութեան անհրաժշտութիւնը: Սիրայի գրոյցին նիւթ Եղան Սուրբի Եւ սուրբահանութեան նոր իրավիճակը, որուն ընթացքին կարեւոր նկատուեցաւ խոհենութեան հրամայականը այցելութեան մէջ կարեւոր կարգի է համիլ դրական աշխատանքի մէջ կարեւոր կարգի է համիլ դրական շահերը: Անդրադարձ Եղան նաեւ աշխարհաբարձրական եւ շրջանային այն փոփոխութեանը ուղղութեան կարգակար եւ կորպուսը եւ բազմաթիւ պատրաստութեան մասնակցութեան անհրաժշտութիւնը: Սիրայի գրոյցին նիւթ Եղան Սուրբի Եւ սուրբահանութեան նոր իրավիճակը, որուն ընթացքին կարեւոր նկատուեցաւ խոհենութեան հրամայականը եւ դէպերերուն ու Սուրբի նոր վարչակարգին հետ հանդարութեան յարաբերելու սրափութիւնը: Լիբանանի ներին կեանքին առումնվ, կարեւորութեան ազատական բոլորանուէր նուիրումին մասնակցութեան անհրաժշտութիւնը: Սիրայի գրոյցին նիւթ Եղան Սուրբի Եւ սուրբահանութեան նոր իրավիճակը, որուն ընթացքին կարեւոր նկատուեցաւ խոհենութեան հրամայականը այցելութեան մէջ կարեւոր կարգի է համիլ դրական աշխատանքի մէջ կարեւոր կարգի է համիլ դրական շահերը: Անդրադարձ Եղան նաեւ աշխարհաբարձրական եւ շրջանային այն փոփոխութեանը ուղղութեան կարգակար եւ կորպուսը եւ բազմաթիւ պատրաստութեան մասնակցութեան անհրաժշտութիւնը: Սիրայի գրոյցին նիւթ Եղան Սուրբի Եւ սուրբահանութեան նոր իրավիճակը, որուն ընթացքին կարեւոր նկատուեցաւ խոհենութեան հրամայականը եւ դէպերերուն ու Սուրբի նոր վարչակարգին հետ հանդարութեան յարաբերելու սրափութիւնը: Լիբանանի ներին կեանքին առումնվ, կարեւորութեան ազատական բոլորանուէր նուիրումին մասնակցութեան անհրաժշտութիւնը: Սիրայի գրոյցին նիւթ Եղան Սուրբի Եւ սուրբահանութեան նոր իրավիճակը, որուն ընթացքին կարեւոր նկատուեցաւ խոհենութեան հրամայականը այցելութեան մէջ կարեւոր կարգի է համիլ դրական աշխատանքի մէջ կարեւոր կարգի է համիլ դրական շահերը: Անդրադարձ Եղան նաեւ աշխարհաբարձրական եւ շրջանային այն փոփոխութեանը ուղղութեան կարգակար եւ կորպուսը եւ բազմաթիւ պատրաստութեան մասնակցութեան անհրաժշտութիւնը: Սիրայի գրոյցին նիւթ Եղան Սուրբի Եւ սուրբահանութեան նոր իրավիճակը, որուն ընթացքին կարեւոր նկատուեցաւ խոհենութեան հրամայականը եւ դէպերերուն ու Սուրբի նոր վարչակարգին հետ հանդարութեան յարաբերելու սրափութիւնը: Լիբանանի ներին կեանքին առումնվ, կարեւորութեան ազատական բոլորանուէր նուիրումին մասնակցութեան անհրաժշտութիւնը: Սիրայի գրոյցին նիւթ Եղան Սուրբի Եւ սուրբահանութեան նոր իրավիճակը, որուն ընթացքին կարեւոր նկատուեցաւ խոհենութեան հրամայականը այցելութեան մէջ կարեւոր կարգի է

# ՊԵՂԵԼՈՎ -ի ՀԻՆ ՀԱՒԱՔԱԾՈՆԵՐԸ - 16 (55 տարի առաջ՝ այսօր)

«ԱՐԱՐԱՏ», 12-17 Յունիսի 1970

Ի՞նչ կը նշանակէ «գրախօսական»։ Այս բառը շատ գործածական է մեր մանուլին ու գրական զրոյցներուն մէջ։ Կազմուած է «գիրք» եւ «խօսք» բառերէն։ Ուրեմն, անհիկա կը նշանակէ գիրքի մը մասին արտայայտուած համապարփակ խօսք, կարծիքներու ամբողջութիւն։ Նոյնիետայն, «գրախօսել» կը նշանակէ նանրանասն ներկայացնել գիրքի մը բովանդակութիւնը, ցոյց տալ անոր արժանիքները ու եթէ հարկ է մատնանշել թերութիւնները։ Մէկ խօսքով՝ ընդիհանուր արժեւորումը կատարել հրատարակուած գիրքի մը։ Այսպիսի աշխատանք կատարող ամձն ալ կը կոչենք «գրախօս»։ Մասնագէտ ու արհեստավարժ գրախօսներն ալ կը կոչենք «գրաքննադատ»։

«Արարատ»-ի 12 Յունուարի թիվին մէջ «Գրախօսական» ընդհանուր վերնագրին տակ յօդուած մը ստորագրեր է վաստակաւոր պատմագիր ու հնչակեան վեթերան գործիչ Արսէն Կիտուր՝ Հայաստանէն Հայկաց Պողոսեանի «Ձեյքունի պատմութիւնը» (1969) հատորին մասին: Բայց յօդուածին բուն խորագիրը, ինքնին, արտառոց է: «Ձեյքունի հերոսամարտութեան շուլք»: «Հերոսամարտութիւն»....: Այսպիսի բառ ունի՞ հայերէնը: Կը բաւէր ըսել «հերոսամարտ»: «Ձեյքունի հերոսամարտին շուլք»: Գրութեան մէջ գրախօսը իր տարակարծութիւնը կը յայտնէ Պողոսեանի որոշ տեսակէտներուն նկատմամբ: Եւ, սակայն, յօդուածը շատ հեռու է գրախօսականի մը տարրական պահանջները լրացնելէ....:

Այլ թիվ մը մէջ Յովսէփ Ս.Պ. ճիշտանի յօդուածը, իր կարգին, գրախօսականն է խնբագիր ժիրայր Նայիրիի «Հայուն արեւ-մուտք» հատորին, որուն մասին քանից անդրադարձեր էինք աղոյեան նախապէս: Ըստ էինք, թէ անիկա կը մէկտեղէ հեղի-նակին դէպի Հարաւային Ամերիկա տուած այցելութեան անմիջական տպաւորութիւնները: Յօդուածագիրը գնահատելով հանդերձ ժ. Նայիրին ու անոր հատորը, չի խուսափիր սակայն քննադատելէ գործին «դատավարական» բնոյթը՝ երբ կը յիշեցնէ հեղինակին շարունակական ամբաստանութիւնները «ծանօթ հատուած»-ին դէմ (Հարաւային Ամերիկայի մէջ գործող Հ.Յ.Դ. կառոյցները): Այն տպաւորութիւնը կը ստացուի, թէ Յ. ճիշտան համամիտ չէ ժ. Նայիրիի պնդումներուն, ըստ որոնց՝ վերոնշեալ ցամաքանակի հայագաղութեներու լեզուական ու ազգային ծովանական կամ ուժացման գլխաւոր պատասխանատուն Հ.Յ.Դ.-ն է....:

Հիմ ընդունելով երեւանեան «Գրական Թերթ»-ին մէջ հրատարակուած գրախօսական մը՝ «Արարատ» անդրադարձեր է ֆրանսարնակ գրող Սերովք Մշիքարեանի (1907-2000) նոր լոյս տեսած ծաւալուն մէկ հատորին. «Ֆրանսերէնով արտայայտուող հայ արուեստագէտներ»: Խսկապէս ծաւալուն ու շահեկան նիւթ մը, որուն ծիրին մէջ Կ'իշճան Ռոզի Վարդի, Ալիս Սափրիչի, Կրեկուար Ասլանի, Յանրի Վերնեօյի, Արթիւր Աղամովի, Գաբրիէլ Արութի, Յանրի Թրուայայի, Վահէ Քաջայի, Գառզուի եւ Շառլ Ազնաւուրի նման ֆրանսախօս մեծարիւ դէմքեր: Նշուած է, որ հեղինակին լեզուն արեւելահայերէն է: Այն, որքան որ գիտենք, ան ծնունդով Վանի շրջանէն էր, բայց պատանութեան տարիներուն յաճախած ըլլալով արեւելահայ դպրոցներ՝ իր լեզուն կոփուեր ու յղկուեր էր արեւելահայերէնով: Ս. Մշիքարեան հեղինակ էր 6-7 գիրքերու ու կ'աշխատակցէր ֆրանսահայ մամուլին:

Այս շաբթօւան «Գրական էջ»-ը իր Ա. սիւնակին վրայ հիւրընկալեր է թեմադրիչ Վարուժան Խտղջեանը (1937-2015), որ պատասխաներ է հայ թատերագրութեան մասին իրեն ուղղեալ հարցումներուն: Ան կը թելադրէ «քեմադրել որակաւոր եւ մանաւանդ թախնդրութեանը պատրաստուած թատերախսադեր: Ըլլալով հանդերձ նատչելի՝ ժողովուրդին համար, թեմադրուածը պէտք է ըլլայ միշտ քայլ մը առաջ եւ կամ աստիճան մը բարձր՝ ժողովուրդին ճաշակէն: Կրուեստը ըլլայ ժողովուրդին վսեմացման համար»: Կողքի սիւնակին ներքեւ ալ կը տեսնենք ստորագրութիւնը Ազատուիի Սիմոնեանի: Ան լուսարձակի տակ առեր է լոնտոնաբնակ թարգմանիչ ու անգլիագիր գրող Միշա Գիւտեանն ու անոր գրական վաստակը:

Թ. ստորագրութեամբ յօդուածագիր մը ներկայացուցեք է Հալէպին իգական սերի շնորհալի օրիորդ մը, յանձնին Ծովինար ճղջեանի: Ան վարիչ-մանկապարտիզանուիին է Հալէպի Կիլիկեան վարժարանին: Մանկավարժական իր աշխատանքին կողքին՝ ան ունի եղեր գծագրութեան ու ձեռային աշխատանքի բնատուր ծիրքեր, լուրջ գործեր: «Արաբական արեւելքը յատկանշող զանազան խոհանոցային առարկաներ, ինչպէս՝ փայտեայ սխտործեծը, հացի գլանը, կրակի փքոցը, կուրժն ու կարասը անոր ստեղծագործ մատներուն հպումով կը դառնան ամէնէն արդիական սալոնները զարդարելու սահմանուած ձեռագործներ», կը հաւաստիացնէ յօդուածագիրը: Արուեստագիտուիիին բնակարանը վերածուեր է եղեր մնայուն ցուցահանդէսի....:

Լիբանանահյա լուսանկարիչ Մանուէլ Գիրեզեան իր անդրանիկ ցուցահանդեսը բացեր է Եղեր պանդոկ «Պրիստոլ»-ի մէջ (14 Յունիուար): Ըստ թերթին, Մանուէլ արդէն ճանաչում ունեցող արուեստագէտ է: Ան 1967-ին մասնակցութիւն թերեր է Թօքիոյի մէջ կայացած ցուցահանդեսի մը, Միջազգային Զբոսաշրջութեան Տարուան առիթով, իր արուեստակից Վարուժան Սէրեանի հետ:

Նոր Սերունդ Մշակութային Միութիւնը (Պէյրութ) հաղորդագրութեամբ մը տեղեկացնուցեր է, թէ կեանքի կոչեր է իր հովանին վայելող քատերախումբ մը, որ կոչեր է «Արտաւազ» (հայ քատրոնի հիմնադիր Արտաւազդ արքայի անունով): Նորակազմ քատերախումբին իբրև ներուսոյց եւ բենադրիչ պաշտօնի հրաւիրուեր է Երեւանի քատերական ինստիտուտէն շուռանաւարդ Լութֆի Թաաաեան:

շրջասաւարի Ընթարքի թագավորական:

Սալզպուրկեն (Աւստրիա) փրոֆ. Յայկ Ա. Արամեան (բնիկ գեյրունցի մտաւորական մը, որ շրջան մը գործեր է խարթերդի գերման ուսուցչանոցին մէջ եւ Պէյոռութ տպուած գիրը մըն ալ ունի) յօդուածով մը անդրադարձեր է Սփիլորի մէջ համահայկական Վարժապետանոց մը հիմնելու անհրաժեշտութեան, ատոր իրականացման համար իր պատրաստած ծրագրին: Այս առնչութեամբ ան նամակով մը դիմեր է նոյնինկ Լիզպոնի Կիլապենկեան հիմնարկութեան, բայց շօշափելի արդիւնքի չէ հասեր: Մեր կողմէ աւելցնենք հետեւեալը. հայկական ուսուցչանոց մը (Ծիշդ փրոֆ. Արամեանի պատկերացումով), արդէն գործած էր Կիպրոսի Մելգոնեան կրթական հաստատութեան երդիքին տակ, 1934-68, ապա փակուած: Արդ, եթէ Վարժապետանոց մո անհրաժեշտ էր Սփիլորի համար, ապա մեր

# ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՇՏՈՆ

# ՍԴՀԿ «ՓԱՐԱՄԱԶ» ՄԱՍՆԱՅԻՒՂԵՆ ՆԵՐՈ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՑԱԾ ՆՆՉԵՑԵԱԼ ԸՆԿԵՐՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Կիրակի, 12 Յունուար 2025-ին, Նոր Առանայի Ս. Աստուածածին Եկեղեցւոյ մէջ, յաւարտ Ս. Եւ Աբնահ պատարագի, հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ Ս.Դ.Յ.Կ. Լիքանանի շրջանի «Փարամազ» մասնաճիւղէն ներս ծառայած ննջեցեալ ընկերներու յիշատակին:

Եկեղեցւոյ արեւելեան եւ արեւմտեան դուռըքուն առջեւ Հ.Ս.Ս.-ի սկառտներու խմբակ նը կարգապահութեամբ կը դիմաւորէին բարեպաշտ հաւատացեալները:



Յընթաց Ս. Պատրիարքին, Ս. Աստուածածին Եկեղեցւոյ հոգեւոր հովի՝ արժանապատի Տք Սուրբն քին. Արսլանեան իրաւիրեց հաւատացեալ ժողովուրդը յոտնկայս ունկնդրելու եւ հաղորդակից ըլլալու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս



Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի 2025 թուականի հրչակագրին, որով այս տարին կը հրչակեր «Աւանդութիւններու վերակեն-սաւորման տարի», որ ընթերցուեցաւ թեմի բոլոր եկեղիցներն ներս: Ապա քահանայ հայրը յաւուր պատշաճի քարոզեց՝ իր պատզամին մէջ վերահաստատելով աւանդութիւններու նկատմամբ հայ ժողովուրդին ունեցած հաւատարմութիւնը եւ սերունդ-սերունդ շարունակական փոխանցումը որպէս ջահակիրներ մեր մշակոյթին, հայոց պատմութեան եւ մայրենի ւերահի:

Եզրիս:

Հոգեպարար Ս. պատարագին եւ հոգեհանգստեան սրբազն արարողութեանց ներկայ էին ՍԴՐԿ Լիբանանի շրջանի Վարչի մարմնոյ պատուիրակութիւնը՝ գլխաւորութեամբ ատենապետ ընկեր Վանիկ Տագէսեանի, Ս.Դ.Շնչակեան Կուսակցութեան հովանաւորութիւնը վայելող միութիւններու եւ մասնաճիւղերու ատենապետներ եւ վարչական անդամներ, «Փարամազ» մասնաճիւղի Անջեցեալ ընկերներու հարազատները: Խորհրդաւոր եւ տպաւորիչ էր Յ.Ս.Ս.-ի սկաուտներուն Շահնշահան Առաջնորդութիւնը:

Աերկայութիւնը որպէս պատույ հսկիչներ:

Յոգեհանգստեան արարողութենէն Ետք, Աերկաները մեկնեցան «Մասիս» ակումբ, ուր տեղի ունեցաւ յիշատակի ոգե-

Կոչում:

Մասնաճիւղին անունով  
բացման խօսք կատարեց  
Տէ՛ Շնորհական Տէ՛ ԱՀ

ընկ. Գեղրդ Տաղլեան: Անողջունեց ներկաները՝ ըսելով. «Զեր անմիջական հարազատներու երկրորդ տան մէջ՝ «Մասիս» ակումբն ներս ձեր ներկայութիւնը պատահական երեւոյթ նը չէ, հաւաքուած ենք յիշատակելու մեր աւագ ընկերներուն յիշատակը, որոնք համեստորեն եկան գործեցին, ծառայելով մէկ գաղափարի՝ Դնչակեան գաղափարին, որուն անկեղծ եւ յաճախ ալ անհայտ գինուորները եղան: Անոնք իրենց գիտակցական կեանքը նուիրեցին Մայր Կուսակցութեան ու անոր Ծամբով ազգին ու հայրենիքին»:

ԵՐԻԿԱ ԾԱՌՈՅՑԵԱՆ  
(Քայլակ)

# ՏԻԳՐԱՆԻ ԱՌԻՆՔՆՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Սիրելի Տիգրան, պատերազմական Լիբանանին բերած չարիքները պատճառ հանդիսացան, որ քեզ կրկին փնտռենք եւ տիրութեամբ համակունիքը: Քաջարաբութիւնը քո շուրջին ներդ կը համակեր վստահութեամբ եւ անմախութեամբ: Քու կեցուածքով, խօսքերով, եւ արարքներով նեզի կը ներշնչէիր քաջութիւն եւ համարձակութիւն:

6 Յունիս 2006 թուականին գիւղեն՝ Ֆարայայէն եկար հայրո ու զիս փոխադրելու համար, հակառակ ռմբակութամներուն: Դայր մեծապէս ցնուած էր պատերազմի արհաւիրեն, որ միշտ կը յիշեցնէր իրեն իր հօր սպանութիւնը ուումիք հարուածէն 1958 թուին: Այդ պատճառաւ ալ ան իր ամբողջ կեանիք ընթացքին խորշեցա պատերազմէն եւ արինահեղութեամբ: 2006-ին մէկ ամս տեսող այդ պատերազմը շատ մեծ քանդումներ պատճառեց եւ զոհեր արձանագրեց: Սակայն 2024-ի պատերազմին կործանիչները շատ աւելի հեռահաս ըլլալով եւ կասարելագործուած, չենքեր ամբողջ գետնին կը հասապեցնէն ու միջնէ ստորգետնեայ պասսպարանները կը թիրախաւորեն: Սպանդը շատ աւելի մեծ էր եւ ողբերգութիւնը աներեւակայելի:

Այս պատերազմական օրերուն քեզ փնտռեցին ամենը աւելի քո զաւակներով Արեգոր եւ Սարիկ, եւ տիկին Սիլվին, որոնք վարժ էին քո պաշտպանութեամբ բերած ապահովութեամբ: Անոնք դպրոցական իրենց ամենօրեայ երթեւկութիւնը ունին, որ շատ մտահոգիք էր: Դուն պիտի որոշէիր ամոնց երթութարձը, տունը կամ առցանց մասնակցութիւնը դասաւանդութեամբ: Դուն ներկայ եւ անոնց յարկէն ներկայ կը լողացնէր Արեգին եւ Սարիկն ինչպէս իդմակայեցիր այս սաստիկ հրիթածակութեամբ: Երբ կը հարցնէր Արեգին եւ Սարիկն ինչպէս իդմակայեցիր այս սաստիկ հրիթածակութեամբ, անոնք ըստն մեզի հետ էր եւ մեզի ուժ կու տար: Առանց այդ հոգեկան ներգործող ուժին դժուար է ըստընել մեր կեանքի թաւալքը յետ Տիգրանին մեկնումին:

Տօնական օրեր են կրկին, կը փնտռենք քեզ Տիգրան: Բոլորովին կ'յախիսուի դուն այս տօնական օրերուն, երթութական Ծննդնէն սկսեալ մինչեւ նոր տարին եւ հայկական Ծննդնից: Կը կազմակերպի ամեն մէկ տօնական տարութեան հետ կապուած վայրը եւ ժամանակը, հիրակա սկրութեան ծննդը: Նոր տարին կ'ուզէիր ամցընեւ ծննդ տան մէջ, երիտասարդ զարմիկներով եւ բարեկամներով ու անոնց ընտանիքներով: Ծննդներս ալ կ'ընդգրկուի Տիգրանին ոգեւորութիւնը, կատակներն ու խնդուքը, անձանք հիմարակի վափառք: Կաղանդ Պապայի այցելութիւնը կէս գիշերին, նուրիմներու բաշխումը նեծերուն եւ փորբերուն: Ժամը 12:00-ին Տիգրանական աղօթքը արտասանուած բոլոր ներկան կողմէ:

Տուպայ եւս երկու նոր տարի տօնեցինը Ռազմիկին և Յերայի հիւրամնեամբ համար կը յիշէ եւ կու լայ: Կարօտցած է, կ'իւլգ գինը անգամ մը տեսնել եւ կարօտը արնել:

Արեգին համար դուն կը մանա իր մենթորը, հայրը եւ ընկերը, միշտ կը խորհրդակցի քեզի հետ իր առնելիք քայլերուն համար: Քեզ կը տեսմէ իր երազներուն մէջ եւ կ'ապահ քեզի հետ: Դուն ամենօրեայ ներկայութիւն ես իր կեանքին մէջ: Իր ամէն մէկ քայլը նպատակ ունի՞ քեզ ուրախացնել եւ հապատութեամբ լցնել: Նոյնաւու Սարիկը անհուն կարուուզ կը յիշէ քեզ եւ աղունուով Վարտայայստ իր սկզբ: Ամ կը փնտու ամ գիրկը նիշառուանուերը, որ կ'ունենար քեզի հետ: Զագական կապը քեզի հետ այնքան մեծ է, որ օրական դրութեամբ գինունելով քեզի հետ կը շարունակ իր առօրեան յարախարել: Անոր նպատակն է նաեւ իր ծերք զաքած ուսումնական յաջողութիւններով քեզի հպարտութիւն պատճառել:

Սորս տարի անցած է քու անդարձ մէկնումետ ի վեր, կարօտալի Տիգրան: Քեզի հաղորդելիք լաւ լուրեր ունին: Արեգը աւարտեց IC երկորդական բաժինը 2024-ի Յուլիս ամսուն եւ համապատասխան վկայականը ստացաւ բարձր պատուոյ յիշատակութեամբ (Distinction): Սիեւնոյն ատեն մաթեմարիկին (Mathematics) շրջանաւարտ դասարանի բարձրագոյն միջինը ստանալով լրցանակ կը շահէր: Ռազմիկը ներկայ եղաւ հանդիսաւեան քեզ ներկայացնելով եւ հպատութեամբ լցուելով: Արեգը AUB մուտք գրուեց Computer Science engineering մասնագիտութեան մէջ: Գրեթէ բոլոր դասաւանդութիւնները առցանց էին, սակայն ան ունեցաւ կերպունացնում շատ լաւ պատրաստուելու բոլոր դասերուն եւ ամապերջի քննութեամներուն: Աս աւարտեց մէկ ամս ամսական կազմակարգը:

Դրակ-Պայօն Ռազմիկին եւ Յերային մանջը, 9-րդ տարեարձը տօնեց: Աս Ռիասի Ամերիկեան դպրոցը կը յաճախէ: Մեծ կարուութիւնը ցոյց կու տայ մարենաքի կը անգերենի ու գիտութեան մէջ: Չատ լաւ ֆութապիս է եւ ծանօթ ֆութապիս կու մեծ աստղերուն, մանաւանդ Յենրիկ Միխիթարեանին:

## ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ՊԱՇՏՈՆ ՄԴԿ «ՓԱՐԱՄԱԶ» ՄԱՍՆԱՁԻՒՂԵՆ...

Ծարումակուած էջ 2-էջ

Ընկ. Տաղեան ներողամտութիւն խնդրեց վրիհասա անուն-ներու պարագային եւ իր խօսքը աւարտեց յիշատակելով նեցեցեալ ընկերներու ամուանացանկը. Թագուց նորշահեան, Վարդան Յակոբ նորշահեան, Գեղամ նորշահեան, Փանոս Տրդատեան, Տոք. Յովհաննես Փափազնան, Սուրան Պոյածեան, Յովհաննես եւ Գեղր Թորոգմեաններ, Համբարձում եւ Վահե Թապագեաններ, Համբարձում Համբ Օղաննեան, Հրաչ Կեպենելեան, Ժողէ Յակոբեան, Անդրանիկ Ուղուրլեան, Ալեքսան եւ Յակոբ Գասավեաններ, Կարպիս Պեղակեան, նոր Ապտըլուր, Խաչիլ Խոճայեան, Արմեն Փամպութեան, Վարդագ Գոնաօլանեան, Շանր Խանճիհանեան, Յովնան Ժամկոչեան, Վաչէ Պասմածեան, Միհրան Եակուծեան, Վարուժ Արահամեան, Յարութ ճանճանեան, ընկեր Ծեռուն:

Դանիոսավարը ամփոփ տողերու մէջ կարդաց «Փարամազ» մասնաճիւղի հիմնադիրներու ընկ. Միհրան Մելքոն Աէֆերեանի հակիրծ կենսագրականը եւ ապա հրակիրեց թողը ընկ. Միհրան Ս. Աէֆերեանը որպէսի փոխանցէ օրուան պատզամը:

Յարգելի ընկերը Եերկայացուց «Փարամազ» մասնաճիւղի պատմականը. պատանի տարիքն թոքուած ըլլարով հնչական ընտանիքն մէջ, իր յուշերով վերապեցուց ներկաները: Ընկ. Աէֆերեան վեր առաւ այդ օրերու նուիրեալ ընկերներու համախմբուած եւ ազգանուէր աշխատանքը, մանաւանդ հին Երկու հիլդաւաններու՝ Թիրոյի եւ Սանճարի նորոգման ու տեղափոխման աշխատանքներուն մէջ: Անաւ շրջակին մէջ դպրոցներու գորկ պատանիներ չքողնելու եւ երեխաները Ազգային նուապեան եւ Սահակեան լիսէ դրիկու ճիգ չխնայելուն մէջ:

Ան գնահատեց մասնաճիւղի Եերկայ վարչութեան կատարած այս յիշատակ յարօնքին օրը, որ ծաղկեփունջ նըն է նեցեցեալ ընկերներու նուիրական եւ դժուու աշխատանքին: Իր խօսքի աւարտին, ընկերը դրուտեց եւ առաջարկեց մինանաճիւղուն նանա ծեռնարկերը յանախակի դրածնել, որ կը մտնէ մէր աւանդութիւններու պահպանման շրջագիծն ներս:

Դաւարի աւարտին հրակութեան շրջանի հոգեւոր հովու արժանապատի Տէր Սուրեն քին. Արսանեան, որպէսի փոխանցէ իր խօսքը: Տէր Յօր պատզամը գօտեանիշ եւ իրախուսիչ էր. ան արժեւորեց Ս. Դ. Յանձկեան Կուսակցութեան «Փարամազ» մասնաճիւղի վարչութեան աշխատանքը եւ կարեւոր նկատեց շրջանին մէջ համախուսիւթեանը եւ նիշանական աշխատանքը:

Քահանայ հօր «Պահպանից» աղօքերն եւր ուխտի հաւաքը վեր գուա ներկաներու յունկայս երգեցութեամբ՝ «Ուխտի հրաւե» երգը:

## ՀԱՅԵՐՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՊԱ-ՔՈՒԻ ՄԷՋ

Ծարումակուած էջ 1-էջ

Եերառեալ գաղթը, ապաստանը, կենսաչափական անցարդուու ներդրումը: «Եեր Եերոպացի գործընկերները կ'առաջարկեն բաղադրիչներ ու եր Յայաստան բարարակ պահանջները, ապա ընճարկումները կը շարունակութիւն աւելի բարենպաստ ուղղութեամբ», նշեց նախարարը: Ան սակայն շեշտեց, թէ ոչ ոք կրնայ նշել վիզաներու ազատականացումին

Ժամկետու: «Կառավարութիւնը ունի կամք՝ հնարաւորինս սեղմ ժամկետին մէջ ամբողջացնելու ծրագիրն թողը դրոյքները: Սուտքի արտօնագրերու դրուեան չեղարկումը ոչ միայն կ'ապահովէ բաղադրացներուն շարժունակութիւնը, այլև հնարաւորութիւն կու տայ ներդնելու հանրային անվտանգութեան ուղրուի նոր չափանշեր», հաստատեց նախարար Արփիկն Սարգսեան:

**ARARAD DAILY NEWSPAPER**  
MANAGING DIRECTOR: ANI SARAFIAN  
Tel.-Fax: 01-565599 | P.O.Box: 175275 Mar Mikhael  
Beirut | Lebanon | www.araraddaily.com  
email: araradrateert@gmail.com

ارارات جريدة يومية أرمنية متخصصة في الأخبار والفن والثقافة والفنون

## ԱՊԻՆ. «ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ...

Ծարումակուած էջ 1-էջ

Եեսակցութիւնը խոստումնալից էր, իսկ Սալամ յայտնեց, որ թոլորը կը կարդան նոյն գիրքն՝ Թայէփով բարեփոխուած սահմանադրութենէն, հաւաստիացնելով, թէ «ունէ մէկը պիտի



շխչընդուու նոր կառավարութեան կազմութիւնը»: Սալամ նշեց, որ իր հետ տեսակցած թոլոր խմբակցութիւններն ու երեսփոխանները արտայայտած են նոյն մտադրութիւնը՝ երկիրը փրկելու ու արագործն վերականգնելու, խոստանալով այդ ուղղութեամբ աշխատիլ 24 ժամ շարունակ:

### ԿՈՒԹԵՐԵԵԸ ՆԱՔՈՒՐԱՅԻ ՄԷՋ

ՄԱԿ-ի ընդիմանուր քարտուղար Անբոնի Կութերեց ժամանեց Պէյրուր ողջունելու նոր նախագահն ու վարչապետը: Ան նախ տեսակցեցաւ արտաքին գործերու նախարարի պաշտօնական Ապարալլա Պու Շայիփի հետ, իր աջակցութիւնը յայսնեց լիբանանցիններուն եւ խոստացաւ ջանաբար չինային մէջ:



Պրակսիզի Լիբանան ապիր տնտեսական վերականգնումի շշացան մը: Նախագահը, ՄԱԿ-ի Ապարալութեան խորհութեան ողջունած է Առունելու դպրութիւնը եւ Սալամ Շանակումը, կոչ ուղելով արագործն կազմելու գործունեայ կառավարութիւն մը: Կութերեց այցելեց նաքուրա ու տեսակցեցաւ ԵՌՈՒՆՑԻԼ-ի խաղաղապահ ուժերուն հետ: Ան նշեց, որ հարաւային շրջաններու բանագրաւումը եւ լիբանանեան հոդի թիրախաւորութիւնը կը համարուին ՄԱԿ-ի 1701 բանաձելի բացայայտ խախտու: Իսկ լիբանանեան բանակը շարունակեց հարաւարեւեան շրջանին մէջ իր նախագահ դաստարկած շուրջ 20 դիրքեր վերադարձաւու նախապատրաստութիւններու:

Ապահովական այլ հարցու, Սուրենը ընդիմանուր անվտանգութեան ծառայութիւնը Թարուսի մէջ յայտարարեց, թէ ձախողութեան մատնած է ապօրինի անցակետներն հրիօններ ու գեներ Լիբանան մաքսաննեգնելու փորձ մը:

## ՄԱՇԱԶԴ

Նախկին նախարար տիպա Յակոբ Երուանդ Տմիհրծեան Շիառ Ռաֆիկ Տմիհրծեան Տէր եւ տիկին Մարը եւ Մարալ ճենազեան-Տմիհրծեան եւ զաւակները՝ քարլ եւ Լէօ Տիար Ֆանագետին կամացեանը:

Սաման Շամանա եւ Շուրիք Շամանա եւ զաւակները՝

Սաման Շամանա եւ Շուրիք Շամանա ու ընտանիքը Տէր եւ տիկին Մարին եւ Մերա Ազատական-Տմիհրծեան եւ զաւակները՝ Երուանդ Տմիհրծեան ու ընտանիքը՝

Շիկին Մերա Օղլեան եւ զաւակները՝

Մանուկ Եակուստի Երուանդ, Թալիմ եւ Անահակ Եակուստի Երուանդը ու ընտանիքը՝

Տէր եւ տիկին Աւետիս եւ Ութա Միսիրեան-Տմիհրծեան եւ զաւակները Ալիկիս եւ Աւետիս ու ընտանիքը՝

Կարո, Յակոպ, Անի եւ Արմին եւ ընտանիքները՝

Շիկին Մերա Օղլեան եւ զաւակները՝

Մանուկ Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Տմիհրծեան եւ ճենազեան ընտանիքը՝

Ալիկիս Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Շիկին Մերա Օղլեան եւ զաւակները՝

Մանուկ Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Տէր եւ տիկին Աւետիս Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Շիկին Մերա Օղլեան եւ զաւակները՝

Մանուկ Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Տէր եւ տիկին Աւետիս Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Շիկին Մերա Օղլեան եւ զաւակները՝

Մանուկ Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Տէր եւ տիկին Աւետիս Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Շիկին Մերա Օղլեան եւ զաւակները՝

Մանուկ Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Տէր եւ տիկին Աւետիս Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Շիկին Մերա Օղլեան եւ զաւակները՝

Մանուկ Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Տէր եւ տիկին Աւետիս Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Շիկին Մերա Օղլեան եւ զաւակները՝

Մանուկ Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Տէր եւ տիկին Աւետիս Եակուստի Երուանդ ու ընտանիքը՝

Շիկին Մերա Օղլեան եւ զաւակները՝

Մանու